



40 ՓԲ.

ՇԱՐԱՐԱՐԵՐ

40 ՓԲ.

ԱԶԳՈՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ Շ. ԵՐԻՒՇԱԲԱՆԱԿԱՆ

ՏՆՈՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՕՖՈՆԵԱՆ

Հասցե, Ղալաթիա նորատունկեան խան

ԺԿ. Տարի Թիւ 8

ՇԱՐԱՐ

28 Օգոստոս, 1899

ԼՈՅՍ ՓՈԽԱՆ ԾԱՂԻԿԻ

Խեցէս որ ասկէ առաջ յայտարարուած էր,
ԾԱՂիկ ի մօսոյ պիտի հրատարակուի իրեւ օրա-
թերթ ամէն օր, իր արտօնատիրո՞յ Անտօն էֆ.
Սաքաեանի տրամադրութեան տակ:

Թէև ըստած էր թէ միեւնոյն ժամանակ
ԾԱՂիկ շաբաթաթերթն ալ պիտի շարունակուի
բառ առաջնոյն Սակայն անկարելի ըլլալով միեւ-
նոյն թերթը երկու տարբեր ուղղութեամբ և
տարբեր անօրինութեամբ շարունակել, նախամե-
ծար համարեցի թերթիս ուղղութիւնը փոխերու-
տեղ անունը փոխեր Ռւստի յառաջիկայ շաբաթէն
ոկուալ ԼՈՅՍ պիտի հրատարակուի ԾԱՂիկի տեղ,
միեւնոյն ուղղութեամբ, միեւնոյն պարունակու-
թեամբ, միեւնոյն ծաւալով և միեւնոյն պայման-
ներով: Միմիայն թերթին ճակատը փոխանակ ԾԱ-
Ղիկի՝ ԼՈՅՍ պիտի գրուի. միայն այս պիտի ըլլայ
տարբերութիւնը, ուրիշ գժոհերու պատճառ մը
չունին մեր Պատ. Ընթերցողները:

Վոտահ եմ որ Պատուարժան Հառարակու-
թիւնը պիտի հաճի շարունակել այն քաջաներու-
թիւնն ու համակրանքը, զոր զոյց տուաւ ինձ, տասը
ամսէ ի վեր: ՄԱՐՏԻՐՈՍ ՏԼՈԲՄԵՃԵԱՆ:

Յ. Գ.—ԼՈՅՍի հասցէն է Ղալաթիա նորա-
տունկեան խան. իսկ ԾԱՂիկ օրաթերթի հասցէն
Ղալաթիա իսկի Պանքա փողոց, Համտի Փաշա
խան:

Յ. Ա. ՀԱԶԱՐԱՊԵՏԵԱՆ

Որ Կ. Պոլոց քանի մը համբաւաւոր վաճառատանց
մէջ այսերու հանուուկուի պաշտօնը կը վարէ, պատմադ-
րելի ժամեր ունենալով պատրաստ է որիշ վաճառ-
տանց մէջ եւ ո նոյն պաշտօնը սատնձնել եւ մասնաւոր
դասեր տալ առմարտակութեան, թուարանութեան, հա-
յերէն լեզուի եւ շարադրութեան և ընդհանուր կերպով
առանգել առրրարական և բարձրագոյն նախակրթարանի
ամէն ռամանք, խիստ գիւրուսոյց մէթոնով եւ դիւրա-
մատչելի պայմաններով:

Դիմել լրագրոյս անօրինութեան:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՆԴՐՈՒԿԱՐ.—Իրաւասութեան խնդիր մը:

ՆՈՊԱԴ.—Շաբաթական քրոնիկ:

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ.—Այքը չի կշտանար:

ԽԵԼՈՔ ԱԽՊԱՐ.—Ճիւմպիւշ մը ի Պարքը:

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ.—Ուրն ու բաղդը:

ԶՈՒԼԻԿ ՄԱՐԱԶԱՑԵԱՆ.—Բաց նամակ:

Պ. ՊէԶԱԶ.—Արմաշեաններուն:

ԲԻԿՄԱՆԻՈՆ.—Նկարներ:

Բ.—ՄԵՇՄ կը տուժէ:

ՄԱՐԻՆՈԶ ՏՈՒՏՈՒ. —Մարինօզ տուտույին պտոյտը:

Ծաղիկի հեռագիւները:

Ազգային լուրեր:

ՁԵՌՆՀԱՍՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ ՄԸ

ԿԵՄԻԿ-ՓԱՉԱՋԻ Աղջ. վարժարանի ծանօթ
խնդիրը գեռ մոռցուած չէ հրատարակմն վրայ:
Այն երկու ուսուցիչները՝ որսնց նկատմամբ պատ-
ժական անօրինութիւն մը բած էր Ռւսումն. Խոր-
հուրդը իր ձեռնհասութենէն կատարելապէս գուրա-
ըլլալով, այս որերս Քաղ. Փողովոյ դիմած և ըն-
դարձակադոյն գիտողադրով մը բազոքած են Ռւ-
սումնական Խորհուրդին արդ ձախող և անարգար
որոշման գէմ, նոյն իսկ Պատրիարքարան օրինաց
համաձայն անձեռնհաս նկատելով զայն այդպիսի
գծիու մը արձակերու:

Ռւսումն. Խորհուրդը, որուն շալակը պատաս-
խանատութեան մեծ բաժին մը կը ծանրանայ
յանկարծ, չենք դիմեր թէ ինչ միջոցով պիտի
կրնայ արդարացնել ինքզինքը Քաղ. Փողովոյ առ-
ջեւ, երբ այս վերջինը իր ձեռնհասութեան հա-
մաձայն՝ խնդիրը օրինական քննութեան մը են-
թարկելով, մատնանիշ ընէ բոլոր այն թերութիւն-

Ները, որոնք գործուած են հարեւանցի և հապ-
ճեպ գործողութեան մը հետեւանոք:

Զենք յուսար որ, Ուսումն. Խորհուրդը յաւակնի պնդել թէ, ինք հաստատեալ օրէնքնելուուահմանէն գուլս գործերու ամէն արտօնութիւնն ունի, վասն զի կրթական խնդիրներու մէջիր գերը՝ միւս բոլոր Տեսուչ խորհուրդներուն պէս, լոկ բարոյական և հայրական հանգամանք մը ունենալով, տարրական տրամաբանութեան և դատողութեան առջեւ բացորոշ ճշմարտութիւն մըն է թէ, արտասովոր պարագաներ եթէ ներկայացուին իր ուշադրութեան, ինքզինք ըստ օրինի անձեռնհասնկատելով, շատ շատ պարզ քննութեան մը բովլէն անցունելէն ետքը, պարտաւոր է եղրակացութիւննը տեղեկագրել վարչութեան որան գործն է միայն, ի հարկին, պատիժ մը տնօրինելու անժխտելի իրաւունք:

Քազ. Ժողովոյ լրջմտութենէն և անաշառութենէն կ'սպասուի արդար որոշումով մը վերջ տալ այս ցաւալի խնդրոյն, որուն ելքը հետզհետէ սպառնալից երեւոյթ մը կ'առնէ մասնաւորապէս Ռւսութիւն. Խորհրդոյ համար:

Այս տողերը դրելով, գիտաւորութիւն չու-
նինք բնաւ խնդրոյ նիւթ եղող ուսուցիչները
պաշտպանելու կամ արդարացնելու, այլ միայն
յայտարարելու թէ, օրէնքը՝ պատժելու իրաւունքը
վերապահած է միմիայն փարզութեան. հետեւա-
պէս—եթէ պէտք է յարգել օրէնքին արամադրու-
թիւնները—Քաղ Փողովը չեղեալ նկատելու է
Ուսումն. Խորհրդոյ որոշումը, և ասոր բնական հե-
տեւանքը ըլլալով վերաքննութենէ զորիկ դատե-
լու է ուսուցչաց կողմէ պահանջուած վերաքնն-
ութիւնը և յահճնարարելու է Ուսումն. Խորհր-
դոյ որպէս զի նոր տեղեկադրամ մը իր քննու-
թեանց արդիւնքը ներկայացնէ Քաղ Փողովոյ և
անկէ սպասէ վերջնական անօրինութիւն մրւ

Մենք օրէինը այսպէս կըմիւնենք: Իբու ևունք
ունի՞նք արդեօք:

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆ ԹՐԱՆՍԵՐԻՆ

ի պէս հայ ուսանողաց

ԳՐԱ 60 ՓՈՐԱՅ

Գ. Պալէնց, Գրավոճառ-Հրատարակիչ

ԼՕՅԱ զաւեսարերը լոյս կը տեսէ յառաջիկայ տարար օրը փոխանակ ԾՍՂ Ակի:

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

ԱՆԱԿԻՆԿԱՆԵՐԻՆԻ ՇԱՐՔ ՄԸ

Սէմաթնեան Մըբազան եւ չիզմէնեան քահանաց.—Գարմածակ պատարագը եւ Հանճմի հրդեհը — Ասմաթիացի Հայ օրիորդը եւ հոյն բալիքարեան .— Առքիանդակ եւ Աղթամար ու Նիկէր .— Ամստրոնայի Տեղապահին սխալ հասցեի ու ղղու իլր .— Ծաղլիկի անակնկարը

Անակնկալ մըն էր մայրաքաղաքիս մէջը գտնուած բոլոր հովհանոսներուն ներկայութիւնը (բաց ի Աշբադան Սրբազնէ որ հիւանդ էր) Ալէաթձեան Սրբազնի դառապի շուրջը, զոր շրջանակած էին այնքան վարդապետներ և քահանաներ:

Անակընկալ մը չէ՛ր սակայն ձիգմէճեան Տ. Արփս-
տակէս քահանայի տեղէն շշարժիլը. Այս մարդը կ'ըսկէն
թէ - մեջքը ըստներուն վիզը - Պատարիարքարանի մ.ջ
նշանառուութեան արձանագրիչ պաշտօննեայ կարգաւած
օրէն ի վեր պատարագ չէ մատաւցած, շարաձիներ կ'ա-
ւելցնեն թէ, պատարագ ընելն ալ մուցած է, Խեղճ Էէն-
Լիվանեան, ալեւորն Տէր Խորէն՝ գողդոջ քայլերով իրը
սպակիր կը հետեւէր գագաղին մինչեւ գերեզմանա-
տուն : Տ. Խորէն Աւագ քահանան ալ Պատարիարքարանի
պաշտօննեայ մէն է եւ կարեւոր պաշտօննեայ մը, աեստ չ
կրօնական Դիւանի, որ ամէն օր սախալուած է իր պաշ-
տօնին գլուխոը գանութիւ եւ ոչ թէ Տ. Արխանակէսի պէս
միայն հինգշաբթիւ եւ շաբաթ օրերը, եւ սակայն Տ. Խո-
րէն՝ իր ալեւոր հասա՛լին մէջ, առանց մասնալու եկեղե-
ցին ու պատարագ, ամէն օր իր պաշտօնին գլուխոը կը
գտնուի ինչպէս նոյն օրն ալ եկած էր իր վերջին շար-
գանքը մատուցանելու ողբացեալ Սրբածանին:

Ինչ որ է, այս առթիւ ալ քիչ մը խզնառութիւն կը յանձնարարենք ձիզմէնեան քահանացի եւ կ'անցնինք ու բիշ անակնկապի մի:

Անակնկալ մը կը համարուի Ս. Պատրիարք
Հօր անցեալ Եթակի տուաւօտ Քարթաղի եկեղեցին պա-
տարագելը: Գարթաւէիք Տ Յափառա Պատրիարքն ի
վեր, որ Ս. Նշան եկեղեցին օծումը կատարած է, ա-
ռաջին անդամն է որ Պատրիարքի մը ներկացումինը
վայելեցին: Պահանջ Պէջքօզցիներուն և Պահանջ Պէջքնե-
րուն: Մի էնեացիներուն ալ պիտի ըսէի, ոսկայն անսնք
կէս մը Եէնիգիւզցի կը համարուին և Եէնիզիւզ ալ Ս.
Պատրիարք Հօր ացցելութիւնը վայելած է:

Ամէն ուրախութեան մէջ տրամաժիւն մը պահ-
ուած է կ'րօն, իրաւ ալ կիրտկի օր, աւզանին վրաց, որ
ի պատիւ ն. Արբազնութեան կազմակերպուած էր, գիտ-
աց վրփրագէց բաժակներուն մէջ երբ պատիսաքը եւ
ժողովուրդ վորխագարձ խնդակցաթեամբ զիրաք կ'ող-
ջունէին, հեռագիրը Հաճնոյ հրդեհին աղեազի ըստը
բերաւ: Արախամիթ անակնկալին ցուալի անակնկալը
եղաւ ան:

Հաղոցի ժամի հայեր անսպասապար մնացիք ևն Եւ

Եւ ահա Սստկան արեդան՝ իր ամբողջ ունեցածը թերեւս ..
20 զրշը մէջանել նետեց, որուն հետեւեցան ներկաները
եւ փոքրիկ գումար մը հանգանակուեցու, Նպաստից
Յանձնաժողովին կողմէ չարթուս մէջ հրկիզեալներու
բաշխուելու համար զրկուած 100 ռակոյ գումարն ալ
անշոշտ պիտի կրնոյ ունենալ իր միամարտական կողմը
անմիջական սիրուցից համար, սակայն հազար հոգույ հա-
մար այդ գումար ի՞նչ սիրուանք կրնոյ առթել. զրամ
պէտք է խեղճերուն: Ա. Պատրիարք Հօր անկ է հրաւի-
րել բոլոր մայրաքաղաքիս թաղ. խորհուրդները որ իւ-
րաքանչիրը իր թաղին մէջ անմիջական հանգանակու-
թիւն մը կատարելով արդիւնքը փութացնէ Պատրիար-
քարան, հասցնելու համար հրկիզեալներուն:

* * *

Անակնկաներու շարքին մէջ կ'արժէ յիշել նաև Սամաթիացի Շ. Արաքսի Արխանի պահապատութիւնը՝ Սկիւտարցի հովանոցավաճառ երիտասարդի մը հետ, որ
տեղի պիտի ունենայ, կ'ըսուի, յառաջիկայ երկուշաբթի
օր Մայր եկեղեցւոյ մէջ:

Ցիշեալ օրիորդը, արհեստառվ ջրհանկիր յոյն բալիքար-
եայի մը հետ կը սիրահարուի եւ ամուսնանալու համար
կը դիմէ յունաց Պատրիարքարանը, որ տեղեակ րլալով
յոյն ջրհանկիրին անպարկեշտ վարմունքին, կը յորդորէ
օրիորդը ետ կենալ իր այդ գաղափարէն եւ կ'ասիափէ
զայն Հայոց Պատրիարքարանը երթալ:

Պատրիարքական Փոխանորդ Սրբազնը իրողու-
թեան հառու ըլլալով, կը համոզէ օրիորդը խոստա-
նալով հայ երիտասարդի մը հետ ամուսնացնել զինքը
եւ իրու ալ կը յաջողի Սկիւտարցի պարկեշտ հայ
հովանոցավաճառ մը գտնել, որ պատրաստականութիւն
կը յայտնէ ամուսնանալ անոր հետ: Սյս ամուսնութիւնն
է որ պիտի կատարուի յառաջիկայ երկուշաբթի: Ասոնց
ամուսնութեան առթիւ պէտք եղած ծախքերն ալ պիտի
հոգացուին Ազգ. Պատրիարքարանի կողմէ:

Կը խրատնեք սակայն մեր օրիորդները որ իրենք ալ
այս տեսակ միջոցի մը չղիմին ամուսնանալ յաջողելու
համար, վասն զի Պատրիարքարանը իր արտադրու-
թեան ներքեւ պէտք եղած թիւով ամուսնանալու երի-
տասարդներ շունի: Վերջը բացը կը մնան:

* *

Անակնկաներէն էր նոյնակէս Սարհանդակի Ազգա-
յիններու բաժնին մէջ, անցեալ օր, Ազթամարը եւ Նի-
կէրը իրսրու փաթթուած տեսնելը: Եւ հետեւեալ օրը
նոյն օրաժմէրիին սրամիտ քրոնիկագրին մէկ բացատրու-
թիւնը թէ ի՞նչոքէս միացած էին անոնք:

Է՞ն զրուշարներու հետ գործ ունեցողներուն հա-
մար շատ զարմանալի շնորհ այս կարգի անակըն-
կալները:

* *

Պատուիկ անակնկան մըն ալ եղաւ Պանտրմա. Պա-
լքէսէրի առաջն. Տեղապահ Տ. Թաթուուլ գարդապետի
Պոլս գոլը, երբ օր մը առաջ լրագրաց մէջ կարգացինք
յիշեալ գարգապետին Պրուսա երթալու համար իր պաշ-
տօնատեղին մեկնած ըլլուլը:

Կ'երեւոյ թէ սիսալ հասցէի ուղղեր է ինքզինքը:

* *

Անակնկան մըն ալ պատրաստուած է Մաղէկի ըն-
թերցողներուն, որոնք յառաջիկայ շաբաթ օրուան թեր-
թիւն ճակատը փոխանակ ԾԱղիկ տեսնելու, ԼՈՅՍ պիտի
աւեսնեն:

Է՞ն, Մաղէկի եղանակը անցաւ ալ. Հիմա գիշերները
երկարած ըլլալով աւելի լցոնի պէտք կայ, յուսանք որ
հաճելի անակնկան մը կ'ըլլայ այս: ՆՈՊԱՊ

ԱԶՔԸ ՋԵ ԿԵՏԱՆԱԿ

Օր մը կազմարարիս խանութը գացի կազմելի քանի
մը գիրքերս առնելու: Կազմուարը դուրս ելած էր, եւ
միայն կինը հնու էր:

—Գիրքերս լմոցա՞ւ, տիկին, հարցուցի, այսօր պիտի
տար:

—Ռւասիկ պորոն, շորնալու համար մակրց մէջ են,
Գօլիմառ ատոնք այս իրիկուն լմոցանելու միտք ունէր,
բայց վայրկեան մը տառջ, կարեւոր գործի մը համար
նօտարի մը կողմէ կանչուեցաւ . . .

—Ժառանգութեա՞ն մը տիրացաք . . .

—Ոհ. ստրոն, երազի պէտք բան մը, յուսալու ան-
գամ չենք համարձակիր. այն աստիճան անսպասելի, որ
ժառանգութիւն ըսելը պարզապէս յիմարութիւն է. Մե-
րեւս մատանի մը, յիշատակ մը, ոչինչ մը, ի՞նչ զիտնամ,
զի վերջապէս լուսահոգին եւ ոչ մէկ առթիւ մեզի պար-
տական էր:

—Ռւրեմն ձեր ազգականներէն չէ՞ր:

—Եւ ոչ իսկ ընտանի բարեկամ մը. տի կատարեալ
պատմութիւն մըն է. գլուէք որ Գօլիմառ միշտ պատռւ-
հանին առջեւ կ'աշխատի, որովհետեւ գործելու համար
ըս պէտք է ըլլայ. արդ, ամէն օր կէս օրէն երկու ժամ
վերջը, տարէց պարոն մը խանութին առջեւէն կ'անցնէր,
բարի քաղուքացի մը, որ կէս օրուան ճաշէն յետոյ
իր մարտողական ստոյտը կը կատարէ: Կ'երեւի որ այս
ծերունի պարոնը հետաքրքիր էր կազմարարութեան ար-
հետին, որովհետեւ ամէն անգամուն պատռւհանին առ-
ջեւ կը կենար եւ քսան վայրկեանի չափ ամուսնյս աշ-
խատիլը կը դիտէր:

Դէմ կենալով, լոյսը խարանելուն համար ամուսնյս
Գօլիմառ շատ կը բարկանար. եւ անգամ մը մեր պը-
տիկին առջեւ բերնէն փախուց թէ՝ այս ծերունին ալ ա-
մէն օր պատռւհանին առջեւ կենալոյ, գործիս արգելք
կ'ըլլայ կոր, օհ, պարոն մարդ իր գուլին առջեւ ամեն-
բան խօսելու չէ: Հետեւեալ օրը, Տօնոր, ծերունւոյն
գալը տեսնելով, խանութէն դուրս փաղեց եւ պարոնը
զիմաւորելով ըսաւ:

—Հէ՛յ ինծի նայէ հետաքրքիր ծերուկ, ուրիշ՝ գործ
չունի՞ս օր ամէն օր մեզ կը դիտէս:

—Ծերուկը սկսաւ ծիծաղիկ. եւ աղուն երես-
ները շոյելէ յետոյ, շաքարեղինի խանութէն
կարկանդակ մը գնելելով ծեռքը տուաւ. նոյնակէս հետեւ-
եալ օրը, Տօնոր ճամբուն վրայ ծերունւոյն գալստեաւ

սպասեց ուրիշ կարկանդակ մը եւս ստունալու համար, այս անգամ ծերունին կարկանդակը տաէ ետքը տղան համբուրեց եւ հետո խանութ մտաւ, անկէ ետքը ամի՞ն օր կուգար քառորդ ժամ մը կը նատէր . . . տեսէք, աւասիկ իր նստած աթոռը . . օհ խեղճ բարի մարդ ալ սովորութին ըրած էր միշտ նոյն ժամուն զալով խօսակցիլ մեղ հետ Գոլիմասի աշխատիլը զիտելով. արզակին վրայ կը գուրգուրար, մեղ ալ կը սիրէր. միշտ կը հարցնէր թէ գործերն ինչպէս կ'երթան, կը շահի՞նք եւ թէ դո՞չ ենք. եւ կը խրատէր զմեղ որ չի յուսահատինք եւ ապագայէն երթէք յոյսերնիս չկտրենք:

— Ով ըլլալը չարցուցի՞ք:

| Քանի որ այդ մասին ինք բան մը չէր բաեր, մեր հարցնելը չէր վայլեր, եւ արդէն գիտէինք թէ մեծահարուսա պարոնը Պամափիքիթ կանուանուէր, թաղին ամէնին չքեղ տանը տէրը. միայն իր սաացուածքն ըլլալով ատանեւեօթը տունի աէր էր. երեւակայեցէք անգամ մը պարոն, տասնեւեօթը տուներու աւրու Այսպէս երբ մեղ կը խրատէր որ ապագայէն յոյսերնիս չկտրենք, ահ ապագան, կը պատ սիսանէինք, դիւրին է խօսիլ ձեզ պէս ապագային նկատմամբ, երբ տասնեւեօթը տուներու աէր է մարդ: էհ, զաւկըներս կ'ըսէր, ո՞վ զիտէ տուտու մը կանուխ թերեւս երկինքէն տուն մը կ'իյնոյ ձեր առջին որուն կէսովը արդէն գոհ ախտի մնայիք: Խելացի մարդը ամի՞ն բանիսպասելու է:

Օր մը որոշեալ ժամուն չեկաւ, շաբաթ մը յետոց Գոլիմառ ելաւ պարոնին առւնը գնաց եւ հօն խմացուցին թէ այդ բարի մարդը Վառլիյի թատրոնը երթալով ցուրտ տուեր մեռեր է: Սյո բան մեղ շատ վշտացուց. մեղ խօստացած էր, որ իր խխառ բազմահատոր թանգարանին բոլոր զիրքերը ի նորոյ պիտի կազմել տար. ամուսին յօւսահատ սկսաւ գոշէլ. չէյ ինքը որ միշտ կ'ըսէր, ապագային վատաւ եղիք, վատանեցէք այժմ տեսնեմ. մենք ստակ չէինք ուզեր, այլ զործ աշխատելու համար, օհ ազնիւ հոգի, յուսացէք կ'ըսէիր եւ մենք յուսացինք . . . ի՞նչ խենթութիւնն կարծես թէ բարի մարդուն հոգին լսեց ամուսնոյս գանդունները զի նոյն պահուն նստակ մը մերին: Պ. Հոսքէթ նստարը լը հրաւիքէր ամուսինս երթալ կարգադրել մեղ տանչութիւն ունեցող ժաւանգական գործ մը, պարոն Պամափիթէն յանձնարարուած:

— էհ, էհ, ինձ նոյէ տիկին Գոլիմառ . . .

— ի՞նչ կաց:

— Սյո զործը կարծեմ այն երկինքէն ինկնող տան գործն է. որուն դուք կիսովն ալ ախտի զոհանայիք:

— Ոհ, այդ բանը մի ըսէք:

— ի՞նչո՞ւ չըսեմ:

— Որովհեաւ լուսահողին ոչ Եւային եւ ոչ ալ Աղամէն մեղ ազգական էր. եղբօրորդիներ ունի եւ որ օտարներու համար շվեթաներ իրենները:

— Տասնեւեօթը տուներու մէջէն ուրիշի տուն մը նուիրելը, իրենները փեթակ չհամարուիր:

— Ես ալ այնպէս խորհեցաց, բայց կը հարցնեմ ձեզ, մեղի եւ ոչ իսկ նաքարական մը պարական էր, ի՞նչ

անուամբ, ի՞նչ օրինօք մեղ այս բարիքը ըներ, խնդրեմ, ըսէք:

— Բայց վերջապէս, ապագային նկատմամբ ձեր խօսածները միտքը բերած է:

— Գործն այն է որ, խեղճ մարդոց երեւակացութիւնը յուզելու համար այն նամակը դրկած չէ:

— Անշուշտ, ասկէ զատ ձեր զաւակը այնչափ կը պերէր, ի՞նչու համար իր ժառանգորդացը չգերադասէր:

— Եղբօրորդիներ . . . որոնց հետ երբեք չէր տեսակցեր, միայն ունեցած հարատութիւնը կ'երազէին . . . օհ, մարդիկ կան որ շտո բաղդասը են:

— Ի՞նչո՞ւ կ'երկրացիք, ո՞վ ըստ ձեղ թէ իր ընակած տունը ձեղ կտակած չէ:

— Տասնեւեօթն հազար ֆրանք եկամուտ կը բերէ:

— Եյ լաւ, կը տեսնէք որ ժառանգորդացը համար մեծ զրկանք մը չէ:

— Ասկէ զատ տունը նորոգութեան պէտք ունի, եթէ իսկ ըլլաց այն, անմիջապէս վշրճու կռւառմ զոյն նորոգելու համար:

— Եատ իրաւունք ունիք:

— Նոյնպէս այն ատեն կազմելու համար մեզի զործք բերողներուն հետ ամենեւին սակարկաթեան չպիտի մտնամ:

— Բայց ասկէ վերջը քանի որ բանի մը պէտք չունիք, ինչ հարու կայ աշխատելու:

— Շնորհակալ եմ, զործատեղի մը մարգութ բազդ կը բերէ. գնա բանդ, մեր բարերարն ալ այս խրատը կռւառը մեզ:

— Ես եթէ ձեր տեղն ըլլամ, բազդին տուածը հանգարտ կը վայելուն եւ ուրիշ զործի չեմ նայիր:

— Միտելի պարոն, բաւական ատրիքս տուոծ եմ, եւ ուրիշներու խրատին հետեւելու ովէտք չունիմ:

— Մի սրգողիր, կարելի է այս ըստաներնիս ունագուտ է. որովհետեւ ո՞վ զմեղ կը հաւասաէ թէ լուսուհոգին տան պարգեւին դրամական պարզեւ մշն ալ չէ ձգած:

— Տարեկան վաթառն հազար ֆրանքի եկամուտ ալ մը:

— Ի՞նչու չէ, Պ. ար Պամափիթէթ երբ ձեղ երջանիկ ընելի խորհեցաւ, ի՞նչու համար կատարեալ շըներ:

— Եատ ճշմարիտ է այդ բատծոք, այդ բան միտք չեկաւ:

— Ասի ըլլալիք բան մը չէ, այնպէս չէ:

— Է, այս, որովհետեւ ոչինչ կը ստրատառորէր որ մեր սիրելի բարեկամը մեղ բարիք լնէ, ո՞վ կ'արգիլէք զինքը տունին զատ գումար մնն ալ յատկացնել իր քառագործութեան:

— Հօրեկրօրորդուոցը դէմ արդար վրիժառութիւն մը:

— Այս, բայց պէտք է արդար ըլլանք, մեզի բան մը ընելու ամենեւին պարտառու չէր:

— Եղբօրորդւուր պարտառութէր, որ երեսնին անգամ տեսած չէր:

— Բոլոր օրերը հոս մեր քովը կ'անցունէր:

— Բարեկամութիւնը շատ անգամ ազգականութենէ առելի զորաւոր է, հրատակ մը խմբագրելու մասին:

— Ասոյզն ըսեւաւ. համար զմեղ եզրուարդին երէն առ-

ւելի կը սիրէք, անոնց խօսքն անդամ չէք ըներ:

—Կը տեսնէք որ գուք անոնցմէ աւելի իրաւունք ու-

նկք ժառանգութեան:

—Բարեկամական տեսակէտով, շատ աւելի . . . :

Հոս ամիկին Գոլիմառ քիչ մը վարանելէ յետոյ, ա-

ւելցուց:

—Եւ նոյն իսկ-եթէ արդարապէս խորհինք . . . :

—Ի՞նչ բան:

—Կը հարցնեմ ձեզ, ի՞նչու համար տասնեւթից տու-

ները մեղի թողով, աւանեւեօթերրորդը միայն եղբօր-

որդւոցը չի տար:

Մշտ միջոցին մէկէն ի մէկ խանութին դուռը բաց-

ուեցաւ. Պ. Գոլիմառն էր որ նօտարին քովին կուգար-

գոյնը նետած:

Ոչ, չեմ կարող նկարագրել կնոջն սա հարցական եր-

կու բառերու արտասանութիւնը:

—Լա՞ւ ուրեմն . . . :

Ամուսինը՝ որ կը հեւար, չկրցաւ պատասխանել

անմիջապէս, կինը, ջղագրգիռ անոր մօտենալով կրկնեց:

—Խօսէ՛, խօսէ՛ ինչ եղաւ:

—Ի՞նչ սիրափ ըլլայ, փոքրիկին երեսունհաղար ֆրանք

միայն կը թողու:

Տիկին Գոլիմառ տենդոտ, աթոռի մը վրայ ինկաւ

եւ կատո զութենէն սեղմուած ակռաներուն մէջէն, հե-

տեւեալ շնորհակալութեան երկու բառերը սուլեց:

—Օ՛՛, ապիրատը . . . :

Թարգմ.

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

[Հաստատեալ յամին 1852]

ՏՅ. Ա. ԽԱԶԱՏՈՒԻՐ ԵԱՆ ԵԿՈՂԻ

ԱՄԵՐԻԿԱՆ-ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Թիւ 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը . Ֆիշտ Չըպուգ-

նեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամսնա-

սասիկ ցաւած ակռաներն մէկ անգամէն կը լեցուն,

ցաւով դիմե՛ռ եւ բուժուած վերադառնալու սպայ-

մանաւ:

Նորահնոր եղանակաւ, նուրբ, ճաշակաւոր եւ զի-

մայկուն արհեստական ակռաներ կը պատրաստեն, յար

եւ նման ընականի, դէմքը ձեւաւորութիւն ըստ տա-

րիքի, ծանողութիւն, եւ ազատ արտասանութիւն եւ

բաշխաւորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կը բուժուին,

ինչպէս նաեւ թմրեցուցիչ զեղերու, եւ ամսնակատարե-

լազործեալ աքցաններու միջոցաւ առանց ցաւի ատամ-

նանանութիւն:

Յ. Պ. Զմենները կիրակի օրերնալ, (մինչեւ կէս օր),

խչպէս նաեւ ամէն օր, մինչեւ կէս գիշեր) հիւանն

կ'ընդունին ներացի դործատեղին:

ՃԻՒՄՊՈՅՑ ՄԵ Ի ՊԱԼԵՔՎԼԸ

Ինչպէս իւրաքանչիւր ոք սովորութիւն ըրտծ է Մե-
ռելոցի օրերը Պալեքվլ երթալ, նոյնպէս ալ մեր հովա-
նոցավաճառ մօրուք Սծիողենց Թաղիկ աղան մատրե-
րեց ուխտագնացութիւն մը ընել Աստուածածնայ Բ. օ-
րը, ուսափ որոշում տուաւ շաբաթ օրուընէ թէ՛ օլուխ
շօնուխ, ճոհիլ ճիւմլիւք թօփիել եւ մուհանիր առապա-
սիի մը մէջ լեցնելով զանոնք փոխադրել հոն .
նոյն երեկոյին կը պատուիրէր իր կնոջ այսպէս:

—Մառան խաթիւն, վաղն առափւ շամախը չքա-
կած է՛լ վէ աշխիններուն ալ ցան տիւր իւր էլլին տէ
ճիւմլիչին հըմար պէտք եղածները դէտարիւք անէք:

—Քըլ մա՛րդ, ի՞շ ճիւմլիւչ է վէ իշ թէտարիւք է,
չէօրս առափի է իւր Ակնէն Բստամպօլ դաղթած ենք տէ
էօր մի գլուխի շտարիր, ասոր վի՞ւրիէ վիւր ճիւմլիւչը
քիւթիւրտիւ մի հէնէցիր:

—Աշխի, շան տղայ՛, էռջի օր դիւն ըսիր քի, էրկու
թոռներս ասի տէ Սամայուտայէնց գցանք:

—Պէլի, շիտուկ է աղա, ևս ալ ինքեար չեմ անիր
ա՛, ուշափ վախիթ է իւր փէս ինք, շա՞տ կու
տեսնես ֆիօն գնալնիս, հէմ նայէ իւր ըսիմ, մէ օրցայ ը-
սելու թէ աշխիննին աս տարի Շիշմաննան վարժատիւ-
նէն տիւբօմ է տուեր ու հըմայիլս ալ տանը մէկ քօշոն
վարժատիւն է բացեր, էվ էսոսւն քառասուն պնիկ աը-
դաքներ իլիմ թահաիլ կու անին ու է՛ն, մարը ըսես նը,
կու իսենթենայ, կ'ըսէ թը, ափշիկս վարժիւհի էղաւ նը,
էլպէթտէ ճէհէզին վարան կու հէնէ:

—Պէ խաթիւն, գլուխուս դգիւմ գաղցուցիր, թէօլ
տիւր ուր պառկիմ: Գէօքնած իմ, քեզ ալ վաղը մոփկ կու
անիմ:

Ախորժակէր երկրորդ օրուան պահելով ճայնը կը-
կտրէ: Եւ երկրորդ օրը Թաղիկ աղան եկեղեցին վերա-
դարձին խօսքը թոռներուն կ'ուղղի:

—Մընչիւներ, ի՞շ տեղի աղապային ձեռքը շպա-
քիք, ևս ձեզի չեմ բաեր օւր, էփուր աղապան գայ նը
ձեռքը ափ պաքնէք:

Տղայք հնագաղեղեղով ձեռքը կը համբուրեն եւ թա-
դիկ աղան կ'օրհնաբանէ. — էֆէրիմ պըլօճներս, ապրիք
ու զօրանաք:

Արդ, Մառան խաթուն ձեռքը սաքը կրտկ կրտած
հարսներուն հէտ մէկաւզ պէտք եղածները կը սամարտաստէ:
որովէս զի երկուշարթի տուաւօտ կանուխէլ մեկնին:

—Ախչի եալսութէ, (մեծ հարսին կը հրամայէ) դիւն
տոլման շարէ, դիւն ալ Մարդից: (վագր հարսը) հէլվային
տէվամ արէ ու տիխաթ արէ ուր փիւշիւն ըլլի, զիւն
ալ Մարդու (վագր տղան) խուզին փուռը տար, ևս ալ
էրթիմ փիւսներուս ու աշխիններուս խապար անիմ քի-
անոնք ալ գան ուր մահրում չման ճիւմլիւչին:

Ակրչապէս ամէն ինչ պատրաստուած ըլլալով եւ
հրաւիրեալները ներկայացուած եւ իրիկուընէ ապսպրո-
ւած մուհանիր առապասին ալ որոշեալ ժամուն եկած
ըլլալով, Թաղիկ աղայի խումբը մէջը լեցուեցաւ, հետք

առած պարէն, զանազան մէջներ օղբով հանդերձ, խըստիր, խալի. նաեւ փոքրիկներուն համար ճերմակնեղէն. ոյսպէս Մառան խաթուն շէր մոռցած ոչ մէկ բան, որով Ակնեցւոց մէջ տանտիկնութեան տիպար մը դարձած էր. ռանդան թագիկ աղան ուրախ զուարժ կ'երթար, երբեմն խօսքեր վոխանակելով իրեններուն հետ, հասան Պալրքլը՝ աղապելով կառապանին թէ երեկոյին գայ զիւնք փոխադրէ:

Թաղիկ աղա խօսքը հաճի պէկին ուղղելով (մէծ տըղան):

—Տա խըսիրը ձգէ վէ խալին ալ վրան փոէ իւր նստինք:

—Փէք աղէկ, ծոռայ իմ աղապայիս (ու կը փոէ): Թագիկ աղան կը յարէ իրեններուն. —Նստէ՛ խաթիւն նստէ՛, նստեցէք օղուներ, համարեցէք թը նարեւացին էք զցեր:

— (Մարտո աղան, մէծ փեսան, խօսքը աներոջը ուղղելով, ողապա՞ ոտյիէդ օր մը տի վայենք, օ՛ի, ի՞նչ անլրման հավայ է ուր կը փչէ, շնորհը տի զրուցենք նը մեր կիւնին հավան է:

— Ենթակն ալ խօնք է, փէօս անանկ տեղեր կան ուր, Ակդ քանի փարայի կ'առնես, հըմայէկս նէօր կ'կած ֆումիւնեներն են իւր չեն հաւնիր Ըստընօլիի հավային. զէնս նը մեզի պէս 30—40 տարի Ըստընօլիւ խալտիւրիւները շըզնամիշ առած հէրիփները, վիւրտեղ բարով հավա կայ վիւրտեղ խուզած (գէշ) հավա կայ նը զիտեն:

Փեսա՞յ, դիւն էնանկ բաները մերաք մի աներ, ինձմէ հավա իւզէ, զիւն փարայէն ցան տիւր, գիտես ստ առակը. — «Հըք չըք խուն նալչէ տիւր, իշ պի թիւրէն աքչէ տիւր, ետավում»: Հէմ հըմոյէկս որչալովազութունը ձգենք որ, ուրախութեամբ մեր խոցըլի գործին միւս պաշէրէ թ անինք:

Ախիք Ետիսու՞մթ, ստ չըխինը բաց տէ, մէջէն ըռախին (որ Ակնայ թթէն չինուած էր) ու մէջլաները փէօս ըեր իւր չախիչտըրմիշ անինք, զէօրէ չինած հէլվանիւդ բշտահը ասով տի բանանք:

Մաթոս աղան, — ողապա սարդ արէ հայինք, տըհա շափախը նէօր քակեց:

— Մընչիւկ, նէօր ըսածդ վէօ՞ր նէ, իւրէ ստհումթէ ուր լիսցեր է օրմտուխոր, հէմ ձեզի բան մը բարո՞մ, բառին մէյ մը առառուան թարափ կու խմին, մէյ մը ցէօրէ կին, էվ մէյ մօն ալ իրիյուան թարափ:

Աս բախին իրկու աղէկու մը չա ունի:

Ամառը սէրինութին կուտայ վէ ձմեռն ալ մարդուս շինառուոր կու տաքցունի: (Մէնքն ալ կը խնդան):

— Ի՞նչ կու խնդոք եառվուներս, մէնէր բախիին աղնուապետականութիւնը եօլու նախլը չի արի:

Մարտո աղան. — Թամ խափայիս աէնկ մարդ էս էշեր աղապա՞:

— Ես բարով մարդ ըլլալիւս հըմար, ինձի պէս բարով փեսաներ կու զնիսմ ա՛ Ախչի Մարիցէ ստ խամէ ֆները լեցու ոէ մէյմէկ թօխս անինք:

Թօխսաները կ'սկսին թագիկ աղան գիտնալով թէ

փոքր փեսան գեղեցիկ ձայն ունի, կը հրամացէ:

— Պղտի փեսայ, ստ պարէ տիւր խաչէրիւնը ինձէ ասզի միւճիւթէովլը պաշամիշ արէ տէ մոփի անինք:

— Զէ էս տտ «խարէ տիւր խաչէրիւնը» չեմ գիւտեր, էս պաշխա մի տի կօնչեմ:

0^o, նասըլ պֆիսը տըր,

0^o, նասըլ տիկ տիր,

Բընալը էլլէրին,

Պօյումա պինակիր

— Եփէրիմ փեսայ, պիւլպիւլի տէս օրթալունը է օթտիւրմիշ արիր, էկէր հատ մըն ալ կօնչես նը, գէք մախա պուլտ 'օնցնի:

Փէսան. — Մէկ հատը քու խաթերդ հըմար ըտի, առ մէկ հատն ալ էմէնիւդ խաթերն հըմար:

Հավուզ պաշը էօրտէք լիէ քաղ օլուր,

Կիւզլլիւրէ էտո իէ նազ օլուր,

Հէր կիւզէլ մէյիլ վիրիալ փուրուշմա,

Օ կիւզէլին մէյփառզը ազ օլուր:

— 0իս, աշուկիդ սիրեմ փեսայ, էմէնիւդ կենացը:

— Սնուշ հիւրիւմեցիր աղապայ, կենացդ թաղիկ աղա, անուշներ աղաներ:

— Հա՛ իշտէ տանկ, հիւրիւմէ՛ խաթիւն, աշխիններ գիւք ալ տէ վամ արէք, ամա օլոր բարոր շնիկէք, օտոզրուը սամիդն ալ փէք բարով տրէր էք, վէողէ օրմած ֆէօգի հարաստ ալ տնանկ սամիդ մը կը գներ քի, մահալէին կատիկը աէպահներով կու տանկին: Ծզուներ թէօխս մին ալ անինք տէ սըզրա հէլվայինք չաթալ սալլայինք:

Փեսաներ, մեր խաթիւնը սէյիր կ'անի՞ք, ըռախինն ջուրի պառտախով կու խմէ, մաշալլան Ըստամազօլ դալէն պէրի էփ տղէկ ալըշմիշ եղաւ, լաքին ելրիներուն հաւնիր:

— Եէրլիններուն չիմ հաւնիր քի մօտացի խրզմէթ կ'անեն, ամիսը նէղ մը ֆիստան կու փոխին, ամիսը նէղ մը շափիստ կու փոխին, չիմ գիտեր ի՞չ կու հաւնին մասրափ անելին:

Մէժ փեսան — Աղապա՞ հէլվան բերին հուսացէք, առ հաճակառութունը վէրջը տրէք, զէօրէ գէկօրս գիլ կու չալէ:

— Օզո՞ւլ, աս մեր խաթիւնը փէք առաւրու կու տնէ, լիլէ քչի մըն ալ նետեց նը մարդիւս դաշլունը դրդիւմ կու տառցունէ, մաթն ի մըլարսի մրան, սարի խասածն ալ մանէ մի կողլէ, հէչ միւլահադա շանէր քէ քուզիս անցնողները Ըստընօլցի ին մի, միւր տեղացի ին, չըսեր քի մենք ֆէս ինք էկէր նը՝ ի՞նչ բանի հըմար էկէր ինք:

Փուր աղան. — Տ'ուտինք, տի խմինք, ահ իօնչենք ու իրիցուան ալ աղապան տի գայ տի հեծնինք ու տ'երթինք:

— Իշտէ սու կ'փէրիմ օղում, հասնի եօլու զախուտուին վէօվ միւտախնէլէ կ'անէ, աշխի Մարիցէ: աս հէլվան կրյէ:

Փողովութէ ս'խած էր գունդագունդ զիմել, տես-

նելով թաղիկ աղայի խումբը կ'զմայէր, որոնց մէջէն երկու ստահակներ գուշակելով քաղոսի խնկարկելնին եւ չարիք մը պատճառելու համար, շրջադաշող տիրոխէն օգուտ քաղելով գողոտագողի օլիվն շիշը կը կոտրեն, եւ մօտակայ քարի մը վրայ նոտած զանոնք կը դիտեն. Հազիւ հէլվան աւարտած էին թաղիկ աղայի մեծ թոռը (որ վեց տարեկան էր) տեսնելով թափուած օղին մեծկակ շրջանակ մը կազմելը, իրարանցումով մօրը կը պոռայ:

—Տուտու ըստիկն շիշէն կոյցեցաւ:

—Ամենքն ալ հելվան ձգած, օղին վրայ վաղեցին, իլլէ թաղիկ աղան, հսգւով ու մարմնով փարեցաւ անոր. բայց ի զուր՝ հողը ծծած էր, եւ չկարողանալով բան մը ընել, միայն շիշը կոտրողները կ'անմծէր (առանց գիտնալու թէ ո՞վ են):

—Մահն ի ձեզ, փաչան տոստիկով կլող շան աղաք:

—Եախո՛ւմ, էսկէ խէր շմաց, տա մեծ պինդիսը հէնէ իւր էնկէց նայնենք, բարով տիրոաթ ա'անէք քի տառիկ ալ չկոյցին, սըզլա էօրնած բերանս կու բանամ ա' (փորեաղի):

Էֆէրիմ թէօնիւկ, դիւն բարով ավելամթ կ'անես կու, դիւն էմ աշկս նեյէ, քչի մըն ալ օպլո պատգա ըլլաս նը քեզ վարժատիւն տի զրկիմ վէ մէշդ ալ արծամթ տիվիթ մի տի խօթիմ:

—Էս վարժատիւն չիմ էրթար, էս սարափ ա'ըլլիմ քի փարայ վատակիմ:

—Վարժատիւնին մէջ ռախանմերը թահսիլ անես նը, անվախիթ սարփութուն կրնաս անել:

Իրենց դրացի նունիկ հանըմի գալուստը խօսքերնին ընդհատեց:

Թաղիկ աղայ, բարով էկար նիւնիւկ հանիւմ, քուկիններդ ուր ին:

—Հոս ին թաղիկ աղա, կ'երեւի թէ գուք կանուխ եկար:

—Պէտի, էֆէնալմ, մենք շափակու չքակած փէս միւլակիթ արանք:

—Մասան իտիստն.—Հիւրիւմմէ նիւնիւկ հանիւմ, լոխմո մի ա՛ռ:

—Զէ, շնորհակալ եմ մենք ալ նոր կերանք:

—Նիւնիւկ հանիւմ, հիւրիւմմէ ճանիւմ, աս հելվան մեր խամբինն շինած նէ, տես ի՞նչ բարով է էկէր:

—Զէ, կ'աղաչէմ միտէս լեցած է:

—Ֆէս ասոր իլաճը ունինք, պայզական իկիւնի թթէ ըռախի ունինք իւր միտէի հըմար պիր է պիր է:

—Մերախ, խամթերդ համար հատ մը կը խմեմ, ան չէ ասանամթը քանին էկառ:

Թաղիկ աղայի Սահման թամամ ութն է, հայտէ օգուտ, փէօրերնիս կշտացաւ, քչի մըն ալ էլլինք տէ պըտանք քի խուզին սինտիրմիշ անինք.

Թաղիկ աղայի խօսքը չկոտրելով ելան պայտի եւ նունիկ հանըմը առիմին օգուտ քաղելով տարաւ իրեն. ներուն ներկոյացուց այս պատը բռնելու աստիճանին հասած խումբը, որ բարական ժամանակ խօսակցելէ եւ քիչ մըն ալ աստ անդ շրջադայելէ յետոյ հասան իրենց տեղը, ուր կառապանն ալ եկած՝ իրենց կ'ապաէր, պըռաթինին ժողվելով կառքին մէջ լեցուցին եւ իրենք ալ

հեծան. նոյն վայրէն ժամ մը հեռացած էին, երբ երկու լանտօններ եկան մօտեցան իրենց, որոնց մէջինները Մասան խամբուն խոկոյն ճանչցաւ:

—Աղա, կու տեսնեռ նիւնիւկ հանիւմմէնք, բարով առապայի մէջ նստեր են, կըմայիկս մեր վրայ տի խընդգան:

Թաղիկ աղայի վար խնդան նը, մենք էսնափ ինք, մենք նամակ մեր առապանին մէջ էն նստեր.—քա' թաղիկ աղա մեր առապանին ըսէ քի, թող ուրիշ սոխախէ մը տանի, հիմա դրացիները ի՞նչ կ'ըսեն:

Այս խօսքին վրայ եկան միացան երկու կառքերը եւ իրարու կ'ըսէին,—թաղիկ աղայէնք էն, չամչցցածատան ալ մուհաճիր առապասիի մէջ էն նստեր.—քա' թաղիկ աղա մեր առապանին ըսէ քի, թող ուրիշ սոխախէ մը տանի, հիմա դրացիները ի՞նչ կ'ըսեն:

Թաղիկ աղա այս խօսքերը լսելով, չափազանց բարկացաւ եւ դառնալով նունիկ հանըմի պօռաց:

—Նիւնիւկ հանիւմ, մենք էսնափ մարդիկ ինք, մենք տասը փարացին հըմար հարուր թախա կու նետինք, փախաթ զիւք թիւճճար հէրփներ էք, զիւք տիւ շինչմիշ չեք ըլլար, զիւք նասոր ըլլանը կու խարճէք, մատէմքի ձեր մալիւմ նէ աս մեր ըսածները նէ, ի՞շ տէյի մեզ մասիստան կու անէք:

—Քաւ լիցի թաղիկ աղա, ըսելով հեռացան:

Նունիկ հանըմի խումբը տուն հասած կ'ապանէր զըրացի թաղիկ աղայի վերադարձին:

Բայց ասդին, երբ մուհաճիր առապասին թաղը մըտաւ, քանի մը տասնեակ տղաքներ լէմօնի կեղեւներով կ'ողջունին զանոնք, խոկ թաղիկ աղան մէկ մը կը հայոյէր, մէկ մը կ'անիճէր, բայց անոնք ոչ հայհոյանք մըտիկ կ'ընէին եւ ոչ անէծք, երբեքը չին չեղեր իրենց նպատակին եւ մինչեւ տանը գուռը հետեւեցան. այսպէս վերջապէս վար իջան կառքէն եւ թաղիկ աղա կառապանին դառնալով ըստու:

—Առապանի', նէ էղ տիւ պիզիմ պօռածւմը:

—Տիւն ագչամտան բաղարլըք եափարըք ա՛, կէօթիւրմէք կէթիրմէք իւր մէճնիսիշ տէտիք:

—Նէ աէօրսուն քուզում, պիզ սէնին իլէ բաղարլիւք եափարիք քի սիր մէճիտիէ վէրէճէիւս, կօյէ լամբուս օլիւր մի լիքի մէճիտիէ, բէօփ պապան պիզ աշքեամա գատար եւուզ պին թախա տէօնէրիւտէ կէնէ քաղանաւուզը օն պէշ կուրուշ տիւր: Ալ չու օթուզ կուրուշու տէ լափու կէօրու:

—Պէն փաղարլըք եափիմը էօյիէ չէյ թանըմամ, ուռ նէ՞, տէօնէ տէօնէ փաղարլըք մը եափամաղըք, աւելպ տիր չօրպամը:

—Այս նիչուն օլսուն, փարալարը էլինէ թախամ տէ կիտունին, քուզում պէշ օթուզուսն փաղլա վէրմէճէ:

Հետեւող տղաքները առիմը դտնելով կը պօռացին, ամօթ է առապանին փարաները չի տա՞ս, խօճաման մարդ չես ամչնար, մեղք է մարդը յոդնեցաւ:

Թաղիկ աղա առիմը տեսնելով որ ճարը չկայ, այս փաթըրյէն աղասուելու համար, «նէլլէ տուրաթընա» ըսելով երկու մէճիտը վնարեց, եւ թէօնէ ըրաւ մէկ մըն ալ զէվիր երթալը:

ԽԵԼՈՒՅ ԱԽՈՎԱՅ

ՍԵՐՍ ՈՒ ՔԱՂՋՎ

Հեմ աղջիկը պատուհանէն
 Լուր կ'ըսպասէր անոր դարձէն,
 Գիշեր ցուեկ ճոս մինակուկ
 Սովիր խնդրէր խօսիլ իրեն.

 Պարզ ու շիրին այդ ձկնորսին
 Միրս էր տուեր, ուր ջերմագին
 Ինք հարուս մօրկան զաւակ
 Գերի դարձած էր Կոմիկին.

 Օր մը սակայն դրաւ դիմակ
 Տունչը առաւ պարտէզ շիտակ,
 Ճիշ նոյն պահուն երբ իւր Կոմիկ
 Մօտէն կ'անցնէր ձուկով համակ.

 Դողդոց ձայնի կանչեց . . . Կոմիկ
 Չեռմէն բռնեց բաւեց նովիկ,
 Հաս “հոգիս բեռքդ վար դիր
 Մրժիս ձայնին ըրէ մըսիկ.”

 Հոգիդ ուսեմ ճիկը մէտէս,
 Ես պալըսնի, տուն զէնկին ես,
 Մօրդ ծոցին մէկ հատիկը
 Քեզ ո՞ւր դնեմ, չունիմ խաթէս.

 Էլլաս ձկնորս ծովուն վրայ
 Մրտու իմս ես՝ Տէրը վկայ
 Քու մէսէիդ մէքալիկը
 Ինձ բերկութիւն, հոգի կուտայ

 Խըտ վաղը տօն Ս. Խաչին
 Պէտք է վազեմ բանայիրին
 Խավուն, խատրուզ, մըսրխ, լուզիս
 Ծախսի հանեմ փարան նացին.

 Ինաւ արգելք չկայ առու
 Գործիդ փարէ, ա՞յս ամէն օր
 Գու աշխատէ, հարէ փարադ
 Յոզիած մարմնոյդ ըսեմ օրօր.

 Իրաւ մի տուն պետիս լոխման
 Իմ հոգիսս մէջի պախսնան
 Մենք մէկմէկու համար մեռնինք
 Տուտու խուսիս, մեզ ինձ կուտա՞ն.

 Թող սար կորին այն չար սրեր
 Առնիք դրամ միտք են դրէր
 Երէ չունիս նեչուն ոսկի
 Քու բաւ սրտի մէջ չը կա՞յ սէր.

Փամպուխ աղջիկ եկու մոռցիր
 Մրժիդ վրայ սեւ սար մը դիր
 Դուն վարժուած նոխ ապրուսի
 Հերքս կուտես հաց ու պանիր.

 Միրս սրտիդ, ըլլալ գերին,
 Կ'աղաղակէ, ձայնն իմ խղին
 Գամ մի նետուիմ թեւերուդ մէջ
 Հոգիդ, սէրդ, կինդ եմ քուկին.

 •Քունիս մէջէն կէս զիշիրին
 Ցատկեմ վազեմ ես կրակին,
 Դուն մինակուկ հոգիս պիւլպիկ
 Պէտին՝ մընաս մինակ տունին.

 Բազուկիներէս մեզի խըլող
 Այդ աղէտն՝ այդ սրտաղող
 Իմ սրտազին աղօրբեներուս
 Վրայ մարի, շարժարծի քող:

 Ա. ամէնը զլխուս վրան
 Հոգիս հոգուս ընեմ խուռպան
 Իմ սեւ մէսիս, լան խուռախիս
 Դուն կ'ուզե՞ս մի վրան խնդան.

 Մէջիդ մաքուր ներմակ զօշին
 Իւր մէջ պահէ սիրս մը անզին
 Տառ պէյողլու ուու մու մէսուլ
 Միշ կընդունիմ իբր ամուսին.

 Ետօն բօմպուլ միւ պատեմիս
 Խըտէ ուուիդ եմ երբ որ համիս
 Միրժիս մէսէս մէզի համար
 Տեղ մը պացի մի հոն բառիս:

 Երդուս ըրէ հոգիս Կոմիկ
 Ինէ ուրիշ չառնես կընիկ
 Մինչիւ մեռնիմ թեւերուդ մէջ
 Ուրիշի մը ընես պաչիկ.

 Ծուկ, թէրազի, թէտնէ, սիմիք
 Ֆէտայ ըլլայ ուու ուղունիդ
 Վկայ խամսաս, բանլը պուչակ
 Եկէր մէտ տամ ես ուու սիրտիդ.

 Գիշեր բարի հոգւոյս բոշնակ
 Իմ պահապան սիրուն նեւսակ
 Մտիս մէջէն ուու յիշասակ
 Վառի հոգւոյս մէջ աւերակ.

 Ս. հա այսպէս կոյր սէրն իւնն
 Ընկէր կընսրէ ամէն կարգէն
 Հարուս, աղմաս, մեծ ու պատիկ
 Գերի կընէ մէկ անզամէն.

ՎԱՀԱՆ ՓԱՓԱՁԵԱՆ.

Ք Ա Յ Տ Ն Ա Մ Ա Կ

—•—•—

Զամիչ տշուի, Ապագէթաճի էֆէնափ,

Քա օրդտի, քամիկ կելլամ քի, քեզի երկու սամբըր
կիր կրեմ տէյի նէ մէյմէկ պան կելլայ առջիս: Անցած
օր զէնս խուռմիշ ըրի քի, ելլամ քանի մը սըրա մըրօ-
տեմ տէյի, ինչ ըլլայ նէ կը հաւնիս, ամա խերը չանս-
նաս մտիկ ըրէ, Թագուհիցայիս ցաւերը պոնեց տէյի խա-
պար չի գա՞յ մի: Եյ վայ մեղքիս, խըսմէթ չըլլայ պիտի
նէ չըլլար, ելայ թէղ էլտէն քիւլպաստիներս մէյմէկ քէչ
վախծուցի, տօմաթէսիս թէստիները ներս առի, կելլայ
արգէվ կուգայ տէյի, մայտանոց տօլմասի էյի աըրեր,
պերնիւր լայըլս, քիչ մը ճուր վախուցի քի տիոր կամ
նէ քաշէ տէյի, սողուամ ելայ քի վրաս թէշ մը քաշեմ
տէ տուրս լինամ, մէյմըն ալ նայիս օր սէնսին չաթ-
չաթ շաթ, տուռս ձեռք առին, շքըսաթըշդ ըրի պացի
քի, քա ի՞նչ կը նայիս կէօչի առապա մը միսափիր, Աա-
մաթիայէն տալս, տալոջս աղջիկները, Անդիւս իլն Ա-
գապիցաս, սիւտանան, կիրկի մախսըմը, Քիրեմիտենց
հարսը, կըլիսաւորը, տաքրը, հաճի նինէն, թոռը, չամա-
շըրճի Մարեամը սիւրիւով քօքոս քօքոս ներս չի մըտ-
նան մի: Վայ ծունը թէփէիս, հիմայ ի՞նչ ընեմ, տուն
ըսէ, կլորիկ խաղէթաճիս, օլտուխմատուն կիտնական ես,
անդին ճիյէր քէօշէս է օլիւմի հետ ճէնկլէշմիշ կըլլայ կոր,
ասուին միսափիրէն տունը վար կուգայ կոր, քա տուն
ըլլաս նէ իմ տեղս չե՞ս ճաթիր: Ինչ է նէ քիթերնուն
մէյմէկ խախսուէ տուի անկէ կօղիւր տիէմիշ ը՛ելով է-
լայ կացի: Քա ճամբան, աշկիս կերեւայ կոր կըլսեմմենծ
թոռս ծառքերը ծունկին արեր սօխսախին օսթան կը
մարի կոր իմտալէն: Ծո շուն րին, ի՞նչ կայ ըսի նէ,
քահքահ մըն է փրցուց, ատ տեղը քիթէս արուն մըն է
փլաւ, ծընքուըներս պաշլայեց թիթիրէմիշ ըլլալ մուխ
մըն է կրօխէս դուրս միսաց. կայ ես մեռնելս պան մը
ըսել չէր, ի՞նչ է նէ, ելայ տուներնին կացի, հաշան տը-
ռանը տակը Թագուհիցաս չի տեսայ էյ տուն եզիր
իմ տեղս, աղա խաղոթտաճիս, ի՞նչ կ'ըլլատ Թագուհիցաս
հագեր է ճերմակ փխուսներու ըռօպատի մը կիրկը օխարը
հատ կատուի ճաղ, կը մարի կոր խնտալէն . . .

Իրեք չէյրէկ սահաթ մարեր եմ խապար չունիմ, ե-
լոյ քի ծուրերուն մէջն եմ որը քացախով կէօքսս կը
շփէ կոր, որը նազկերս կը թոշէ կոր, եանի իրենք ալ
բիւշման եղան ամա ինչ փայտա: Քա հիմայ ան չէ եա,
տունի միսափիրներս, խասապին տէփտէրին տօլուու-
թինը, պախալին վէրէսիէ չտալը, էքմէքձիրն բէշն ախ-
սուաթան, քիթիս արունին չկտրելը, ծընքուըներուս
կըլսըրտելը, եաղիս խավանողին պօշ ըլլալը, քացախիս
պինկիլը կոտրիլը, այս առտուան զարդագաթ չառնելս
քանի միտքս չի գար կոր այլունալուս շըթիւր չի կայ.
ի՞նչ է նէ, ելայ շխտակ թամամ քի տուն պիտի երթամ
նայեցայ քի կըլիսաւորս օտկը կոտրած թեւերէն պոներ
կը պերեն կոր . . . էյ թաման, ըսի ճաղ մը ըլլար տէ
մէջը մտնայի . . .

Քա կեցի ի՞նչի վրայ եկաւ լախրուս . . . հա, քեզի
սա իրիմա պիտի ընէի քի, տա քեզի ալէնս գրող տը-
ղուն ըսես կնիկներուն բէշը ձգէ, եանի կայ եա սա
խըսախ առան ըռաստ կամ նէ կէօզլիւկը աշկը կը խո-
թեմ անոր, կիտցած ըլլայ, ինէ բարեւ ըրէ Մառազա-
եան ֆուլիկ հանըմը ասանկ ըսաւ, ըսէ:

ՖՈՒԼԻԿ ՄԱԱՆԱԶԱՆԱՆ



ԱՐՄԱՇԵԱՆՆԵՐՈՒՆ

—•—•—

Զարխաքան պահապանի
Դպրեվանի դո՞ւ պաշտպան.
Ազգը ինզ միշ պիս' յիշէ,
Ո՞վ Դուրեան Հայր եղիշէ:

Օն կը կանչեն ինզ Մուշեն
Գրնա. նոն ալ յրէ շէն.
Գոհ մընացին Ճանիկէն.
Կիշեւերեան Հայր Բարկէն:

Աիմակած է ինզ Կարին,
Կ'օգնես միշ դու ըրկարին,
Ժողովրդեան որ խաւէն
Կ'ուզէ յինի Հայր Զաւէն.

Կրթէ ուղիէ Արարկիր,
Հօսի է ինզ համակիր.
Մժոնի կամոնի դո՞ւ ուժեղ
Որբախնամ Հայր Մուշեղ.
Տրապիզոն ինզ յարմար,
Ժողովրդեան անհամար,
Լէ՛ր անձնազոհ յաւիտեան,
Պարձըր մեծ է Պէնրիկեան.

Քաղցր պտու Արմաշի,
Հօսին համար կը մաշի,
Խօսի զործէ միշ անդու.
Միրուն Դուրեան Հայր Թաթու:

Միաբան մ'է դեռատի.
Ազգին համար կաշխատի,
Խօսին սրեւր միշ զնել,
Քիզ յատուկ է Հայր Գնել.

Եշիր շուտով սա Վանին,
Վերջը ինզի ըլ վանեն,
Միաբան դո՞ւ ժիր կտրին,
Գրնա Բըդի. Հայր Վանինին.

Պ. Պետրոս



ՆԿԱՐՆԵՐ

Երկու տիկնայք:

Անցեալ կիրակի * * * գեղին մէջ երկու բարեկամ տիկնայք եկեղեցի փողոցին մէջ զիրար կը դիմաւորեն: —Աղոթմի Աստուած, Ֆուլիկ հանըմ, —Ողորմի հոգուղ բարի ծնողաց: —Դո՞ւն ալ ժամ կ'երթաս կոր: —Խայիր, ներօշ կ'երթամ կոր: —Ես «Տէր ողորմեալին տառա տառ ինքինքս դուրս նետեցի, չիւնքի մեղաց տէր եղայ: —Ի՞նչ եղաւ քի . . .

—Քուրուկ, խունկին հոտէն մահրում մնացի. քովս Զըլըրըստիենց հարսը կայներ էր. էյ արթըս քսուած լավանտային կծու հոտէն քիթս ինկաւ . նէ՛ ժամս գիտոցաց նէ՛ աղօթքս. պօյին հետ պարապար աղջիկ զաւկի տէր ալ չըլլայ: գիտէս քի նոր հարս է: —Իրեն անանկ կուգայ քի՝ քսուկ նէ թաղէ կ'երեայ:

—Վայ խելքին. ի՞նչտար կ'ուզէ նէ թող քսուի, Հալլսուն կիւլիւնձ կ'ըլլայ. բէք պղտիկ չէ, զիտէ՞ս: —Դիտնալս 45ը անցուկ ըլլալու է: —Հէլպէթտէ:

—Իրեն հարցունես նէ՛ ՅՈը նոր պիտի լմնցունեմ կ'ըսէ:

—Ամանանանկ է նէ թող քիչ մըն առղան ալ սըխ. մէ քի, վաղը աղջիկը կարգէ թոուան մը տէր ըլլայ նէ՛ անոր հետ պարապար մեծնայ:

* * *

Տաներէց մը՝ ամուսնանալ պատրաստուող երիտասարդի մը կ'ըսէ:

—Օրհնա՛ծ, չե՞ս խոստովանիր: —Ի՞նչս պիտի խոստովանիս: —Մեղեցերդ: —Ես մեղք չունիմ տէր հայր, եւ եթէ ունիմ այն ալ 5 փարայ չունենալովս կարգուելու ենելս է:

* * *

Երկու բարեկամներ :

Բարեւ Գէորգ աղա, խեր ըլլայ. աս ի՞նչ թէլան մէջ ես:

—Եֆէնտիմ մեր Միհրանիկը պիտի կարգենք տէ ... —Ո՞ր Միհրանիկը: —Իշթէ զաւակա: —Տահա քանի՞ տարու է անիկա: —Քսան: —Բէք կանուխ կը կարգէք կոր, աւելի աղէկ չըլլա՞ր որ քիշ մըն ալ մեծնայ ու խելքը զլուխը գալին ետքը կարգէք: —Ի՞նչ կ'ըսես աղբար, խելքը զլուխը գայ նէ՛ ամենեւին չի կարգուիր:

* * *

Ա. մուսնական նախարարութիւն: Տիկն Շառութ Սմիթհ, ամերիկուհի մը, Ամուսնական բանական մը հիմնած է նիւ Եորքի, մէջ: Ա. մուսնութեան այդ առաքելուհին աղերսագրով մը կառավարութեան աջակցութիւնը խնդրած է իր այդ ձեռնարկին մէջ եւ ծրագիր մը ներկայացուցած է, ուրուն քանի մը գլխաւոր յօդուածները կը թարգմանենք:

Ա. Երկու սեռէ ամէն անհատներ, օրէնքով ստիառուած ըլլան ամուսնանալու:

Բ. Ամուսնական նախարարութիւն մը ստեղծելինչպէս կան՝ արտաքին եւ ներքին գործոց, ելմտական և հանրօգուտ շինութեանց նախարարութիւններ:

Գ. Կառավարական պիտոնէին մէջ գումար մը յատակացնել աղքատ աղջիկները կարգելու համար:

Դ. Այն ամէն հարուստ մարդիկ որոնք ամուրի մը նաև կը սկրին, ստիառուած ըլլան կառավարութեան վը-ճարել տո բք մը, որուն գումարը հաւասար ըլլայ ընտանիք մը ասլրեցնելու համար անհրաժեշտ եղող գումարի մը:

Ե. Աղքատ բայց ամուսնանալ չուղողները բանտար. կութեան դատավարանել:

Խնչպէս կը աեմուիի, աշխարհիս չորս կողմը ճիգեր կ'ըլլան ամուսնութիւնը շատցունելու համար, ինչ որ ենթադրել կուտայ որ տունը մնացած աղջիկներուն թիւը վտանգաւոր համեմատութիւն մը առած է:

ԲԻԿՄԱԼԻՌՆ

ՄԻՇՏԱԿԸ ՏՈՒԺԵ

—Չեռքէն չեկած գործը իր վրայ առնողը:

—Ինքինքը ձախող բժշկի մը ինսամոցը յանձնող էլիւանդը:

—Տերանը անփորձ ատամնարոյժին ներկայացնողը:

—Խլավուղի ձեռքով կարգուողը:

—Հարստանալու յուսով խաղատուն վաղողը:

—Աժանութեանը համար անձարակ սպասաւոր բըռնողը:

—Ապառիկ տուողը:

—Դրամօժիտուլ ամուսնացողը:

—Յարիթայի մը խօսքերուն հաւատացող մատմագէւը:

—Ճաշարանի կոմ գինետունի մը մէջ իր պարտապահնջին հանդիպողը:

—Վերջապէս, նեղ ոտքի աման հագնողը գլու է:

Բ.

Յառաջիկայ շաբաթ օրուընէ ԼՈՅՈ պիտի հրատարակուի վոխանակ ՄԱՂԻԼԻ,

ՄԱՐԻՆՈԶ ՏՈՒՏՈՒԹԻՒՆ ՊՏՈՅՑԸ

Մեծ. «Մաղթիկ» կաղէթանի էֆէնտի

Մախըր գեղէն շիտուկ և էնիւ-Խարու ինձայ, ինտոր քի կիտես նէ, հիվանդիս չի կացած մոտ մը վատեմ ըստ. շիտակ ժամ մտայ, նայիմ որ բանկարը մօմնին բրատեր եան էկեր քէփ կ'ընէ, առ լոնչ քէփ է ըսի, նայիս ծր աս մարդը պերանը պացաւ, Աստուած կեանք տայ աղաներուն ըսաւ, սա ճամբուած ժամկոչը շատ քէփ տուաւ ինձի ըսաւ, չիւնքի եկեղեցին ալակը կը վայլէ՞ քի ինձի անանի քիւֆիւրներ ըներ, աղաներն ալ չզիմացան եղնըլած առնելիքները ինչըրին չըրին առջեւը տրին, բոդիդ վերցուր ըսին, է՛յ ափէրիմ աղաներ ըսի, թաղական ալ ըսես նէ կը վայլէ ըսի, չիւքիւ տանիկ ժամու գործի մէջ խամթր, կէօնիւլ նայելու չէ . . . լախըրտըն խուսուր մնաց մարդուն, նայիս քի մէկը ներս մոտե Խոնց մամ մը առնելու, ան ալ մեր լախուարին մէջ խառնուեցաւ, ըսաւ քի ադ ժամկոչին էփէնտին, քի իրիւունները շանթան տուն կը խրկեր, խըրալանմիշ է եղեր խատիփան տուեր է . . . քա ո՞րի հոգ ըսի, կուզէ խատիփան տայ կուզէ նէ խտիփալեան տայ, քա տաօր քէփ կ'իմանաք ամա վազն ալ օվաննաներով կառնիք կը պետք թաղական կը նասեցնէք . . . աման օրթտի՛ այս ժամու պաներուն ո՞վ եարամիշ է էկեր քէ, ըսի, առի գայցի, չիւնքիւ Խումխարուի գուրսը ներըս կայ, թէփէնի Մարեամ կըսեն, խապար խապարի քի իլլէ կաս, հիվանդիս կացի նայեցայ քի աղէկի տարցեր է, չիտակ աօլուխս ներոջս տունը առի:

ՄԱՐԻՆՈԶ ՏՈՒՏՈՒՆ

«ՄԱՐԻՆՈԶ ՀԵՌԱԳԻԲՆԵՐԸ»

ԵՆԻՄԱՆԱԼԱ, 20 Օգոստ.— Վարժարանին դասաւուն Պոլիս կանչուած ըրտալով, վարժարանը առժամանակեայ կերպով կը կառավարուի տնտես ալբոր կողմանէ :

20 Օգոստ—Դասաւուին բացակայութեան միջոցին խումբ մը տաջեր վարժարանին դիմ, ցը պարի յաջող դասեր տուին. զիտելի էր աշակերտաց օրինակելի կարգահութիւնը եւ ուշադրութիւնը:

21 Օգոստ.—Ալբոր տաք ըլլալուն պատճառաւ վարժարանը գոց է:

22 Օգոստ—Այսօր ալ օգը մեղմ ըլլալուն դասախութիւնք դադրած են:

23 Օգոստ—Տնտես ալբոր եւ դասաւուին միջեւ համաձայնութիւն գոյտցաւ որ ջերմաչափը 16 ց/8 ցուցացած տունն միայն վարժարանի բաց մնաց:

24 Օգոստ—Դասաւուին դրացիին պարտիզանին փոքրիկ մասը ցաւելուն պատճառաւ վարժարանը գոց առած է:

ԳՈՒՄ-ԳԱՅՈՒԻ ԴԱԼԻՐՍ, 25 Օգոստ.— Պօղոս-Մաքրունեան վարժարանի գերահոչակ զիւցազնը՝ Տիրացու Պոլոնը, որուն շահատակութիւնները ժանօթ են մեր թողի շիանին ո՞վաց վրայ, այս անդամ լուսարապետութեան պաշտօնն ալ յաջողած է ձեռք ձգել՝ շնորհիւ գութաշան աշխատութեան . . . Մաքրիգիւղապանծ վեղարաւորին, որ չի խղճար՝ եկեղեցական հնաւանդ տու

վորութեանց հակառակ՝ անփոյթ աչքով գիտել, երբ իր սիրական պաշտպանեալը սրբազան անօթներու ձեռք դացնելու սրբաղջութիւնը կ'ունենայ յանդքնաբար; Տեղաւոյս աւագերէցը թէեւ բողոքած է այս մասին կրօնական ժողովոյ, բայց մեր եկական վեղարաւորը անոր ալ մէկ ճարը կը գտնէ աներկբայ, ինչուիս գտած է կ'ըսուի՝ լուսարարապիտ բառը հսկող թարգմանելով, Տեսնենք կրօն. Ժաղովը պիտի կը կարծուած է այս գարձուածքը:

ՄԱՐԻՆՈԶ ՀԵՌԱԳԻԲՆԻ, 26 Օգոստ.— «Կարմիր այտը» բացարձակալէս յայտարարեց թէ վրնտեն նէ ալ հոգաբարձութեան պաշս օնէն վաղ չպիտի անցնի. Այս մարդուն շնորհիւ տղաքը աղուոր քիւֆիւր ընել պիտի սորվին. «արեւեն» ալ ասոր պոչէն կախուած է: Կ'երեւոյ թէ այս երկու բարեծաղիկները ուխտած են ամէն միջոց ի գործ դնել թաղն ու գպրոցը տակն ու վրայ ընկելու համար Ալ ամօթ է սակայն. հարփւրաւոր մանուկներու ապագան ասոնց ձեռքին եւ քէյֆին խաղալիկ շի կրնարըլալ. Այս անդամ ալ այսամի:

Ա Զ Գ Գ Ա Յ Ց Ի Ն

Խառն ժողովոյ չորեքշարթի օրուան նիստի օրակարգին դիլսաւոր ինդիրը թէեւ կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան վերաբերեալ հրահանգին վերջնական պատրաստութիւնն էր, սակայն Ս. Պատրիարք հայրը յարաբերական խնդիրներու վրայ ընդհանուր տեսութիւն մը ըրտ, որուն առաջնութիւն առ համամեծար կամարուեցաւ. Այս մասին երկար խորհրդակցութիւններու կատարուելէ վերջը, կարելի չեղաւ եղարակացութեան մը յանդիլ, հետեւապէս որոշուեցաւ յառաջիկայ չորեքշաբթի օր յատկապէս գումարուիլ, կանխառ մասնաւոր հըրախագիր ուղղելով կրօն. Եւ Քաղ. Ժողովոյ անդամներուն եւ խնդրելով իւրաքանչիւրէն որ անպատճառ ներկայ գտնուին այդ գումարման:

ԲԱԳԻՐԱՏՈՒԻՆԻ ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ ԲԱՆԿԱՆ ԹԻ ԹԻ

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ր Ե Չ Ր Ձ Ա Ն

1 ԱՐԵԽԵՆԾ. Վարժարանի մէջ աշակերտք կ'ուսանին վահառականութիւն, գործնական ուսմունք, գիտութիւն եւ լեզու:

2. ԱՐՃԵՍՑՈՒՆՑ: 15—20 տարեկան տղաք, մէկ տարուան մէջ, կ'ուսանին կահագործութիւն. ատաղծագործութիւն:

3. ԼԵԶՈՒԱ.ԳԻՏԱԿԱՆ վարժարանին մէջ աշակերտակիք կ'ուսանին լեզու, կենսական ուսմունք. գիտութիւն եւ ծեռագործ:

4. ԱՐՄԻԵՍՑՈՒՆՑ: ձրի կ'րնդունուլին նախակրթական ուսմունք ձեռք բերած օրիգորդներ, որոնք պիտի ուսունի կար, ձեւ, գլխարկ կապել, գորգ շինել եւն. (Քիչ շատ աշխատակի կրցալներուն օրական կամ ամսական կը արտի տեսչութեան կողմէ):

5. ԿԻ Ա.ԾՆՈՒԵՍՑ վարժարանիր գրագրութեան եւ վաճառականութեան հետեւողներ, 2 ամաց մէջ, (կիրակիի օրեր 3 ժամ զրացւամբ) կ'ուսանին, վաճառագիտելիք, տոմարակլ. Եւ հաշուագիտութիւն:

Ասկէ աւելի տեղեկութիւն ստանալ վարժարապէջք հաճին դիմու Առեւար. Վարժ. Բանկալիթի նատիկ փողոց Հիմնադիր-Տնօրին

ՑԱԿՈԲ ԲԱԳԻՐԱՏՈՒԻՆԻ



Է Ք Ի Փ Ո Ւ Գ Լ

(ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՑ)

**ԱՇԽԱՐՀԻՍ ԱՄԵՆՔՆ ՀԱՐՈՒՏ ԵՒ ԱՄԵՆՔՆ ՀԶՈՐ
Կեանքի Ապահովագրական Հակերութիւնը**

ԵՐԱՇԽԱՎԻՐՈՐՈՒԹԵԱՆ՝ ԳՐԱՄԱԳԼՈՒԽ՝ ՄԵԿ ՄԻԼԻԱՐ 539 ՄԻՋԻՆ ՔՐԱՅՔ

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆԱԼՈՐՔ

Անգղիոյ Պանքա
Մարիզ Եւ Կ. Պոլիս, Դրէտի Լիոնէ

ՆԵՐԿԱԾԱՑՈՒՅԹԻ 2 ԹԱՂՄՔԻԱՅ

ԳԱՐԵՆԻԿ ԱՍՏՐԱԴՐԱՄԱ

Կ. Պոլիս, Պահճէ Դարու, Անանիատի խան

Կ Ս Կ Ա Կ Ա Ն Ա Ը Դ Ի Ի Ն Ք

**Ապահովագրական երկու նոյնառեսակ մուրհակներու էթիթ-ԱՊ, և Անդղիական ԿԲՀՇԱՄ
բնկերութեանց կողմէ տրուած.**

15 տարուան լառոն ապահովագրութիւն
կնքուած 1884ին

15 տարբուան խառն ապահովագրութիւն
կնքուած 1884ին

Ապահովագրեալին անունը, Ա. Փ. Փ. Ռ. արհեօտագործ կ Պրիզուէլ:

Ապահովագրեալին անունը կ. կ. վաճառական ի կ.

Տարիք		
Ապահովագրեալ դրամագլուխ	30,-	0
Տարեկան ապահովագին	2,-	0
Վճարուած ապահովագրագինը	30,-	9

24	Տարիք
30,000	Յար. Ապահովագրեալ դրամագլուխ*
2,046	" Տարեկան ապահովագին
30,686	" Վճարուած ամբողջ ապահովագինը

The image shows a decorative title page or book cover. The top half features a large, ornate floral pattern in blue and gold. Below this, the year '1899' is written in a stylized font. The main title 'Ապահովագրեալ գրամագրուկն Կուտակեալ շահաբաժնին' is written in a bold, serif font. Below the title, there is another line of smaller text: 'Ապահովագրեալ մասնակի գրա'. The entire page has a light beige background.

	1899ին	ԱՐԴԻԼԻՆՔԻ
30,000	„ Ապահովագրեալ դրամաղլութեան	
8,958	„ Կուտակիեալ շահաբաժին	
<hr/> 38,958	Ապահովագրեալին վճարուած դրամ	

ԽԱՆՈԹ. — Կերպարքութեալ բաղդատութեան ակներեւ կը ժեսուի որ, մինչնյա տեսակ ապահովագրութեան միեւնյա 30,000 քրամի դրամագուխին և համար, ապահովագրութեան պայմանագրամբ յանալուն, ԿՐԵՇԱՍ որ անցդիսկան ամենազօրսուր զններութիւններէն մին է, իրեն ապահովագրեալին միայն 1086 մր. շահարաժին մը կրցած է վճարել. մինչդեռ ԼՔԻԹԱՊ. միեւնյա 15դ տարուց վերջը, իր անցդիսկի մրցակցեն աւելի ժիշտ ապահովագրին սաւցած ուղարկ հանդերձ, 8,938 մր ի խոշոր զուսարք վճարած է իր ապահովագրեալին իրեն կուտակեալ շահարաժին. Եւ ասկից զատ, նկատելի կէս մըն աշ սու է որ, Կրէշամ. ուրիշ քրամական զններութեանց հնան, իր շահարաժին ոչ թէ 100ին 50ը, այլ 100ին 90ը կը բաժնէ իր ապահովագրեալինուն.

Այս ամենամեջից եւ բացառիկապէս ամենքիլի Ռուանչանիերով առաջ բերուած արդիւթեանունը աղջու աւելորդ պիտի ըլլար նոր բացարութիւն մ'ը աւելցնել:

* Բազմատութիւնը գիւրին ըլլալու համար, 277, 203 թիւ 600) Քրանքի մուրհակին գումարը 5 անդամ՝ բազմապատկուած է:







